

Ո՞՛, վայրանկեալ գետնամած
Հայել չիշխէ 'նդ քեզ ի վեր,
Այս նըշըլ քոց երեսաց
Ինչէջ ի նմա շողայ զեռ :

Եւ փափագէ եւ յուսայ
Դպիեալ ընդ յոյս եւ ընդ ահ .
Տիեզերաց գիրկըս տայ
Եւ յապագայն կայ վըստահ :

Քան զըզգալիս անդրագոյն
Ջրգէ զնա իղձ անհընար ,
Խրախոյս ւուղղեակ է հոգւոյն
Բատեղծողին իւր բարբառ :

Ո՞վ դու բարբառ գերազօր
Որ շընչեցեր զսէր նախկին ,
Դու ի մըտացս ազդես խոր ,
Խօսիս ի սիրացս ներքին .

Եւ ձողոպրեալ ի փոշւոյ՝
Յօր արգելեալ նըւաղին ,
Ի՞ւ քեզ սլանան թեւք հոգւոյս ,
Խորհուրդքս ի քեզ խաղաղին :

ՅՈՎՍ · ԳԱՐԲԱՐՈՑՑՈՑ

ԻՄԱՍՏԱԾԻՐՈՒԹԻՒՆ

Պղատոնի փիլիսոփայուրեան համառօտ բռ-
փանդակուրիսնը :

Պղատոնի վարուց նկարագիրը ուրիշ
անգամ տուած ենք Իւազմավիպիս մէջ :
Հիմա կ'ուզենք իր փիլիսոփայութեան ,
որ այնչափ հոչակաւոր է (թէպէտ և
ունի ծուռ մասեր), համառօտ բովան-
դակութիւնը ներկայացընել :

Այս անուանի իմաստասէրը իր տաս-
նըվեց տարուան եղած միջոցը՝ հանգի-
սատես եղաւ Աիկիլիոյ արշաւանացն ու
անոր թշուառ ելիցը . քանի մը տարի
ետքը՝ տեսաւ Աթէնքի առումն ու ե-
րեսուն բռնաւորաց հաստատուիլը , ո-
րոնց իշխանութիւնը ութը ամիս տես-

լէն ետքը՝ վերցուեցաւ , և ռամկապէ-
տութիւնը դարձեալ հաստատուեցաւ
Աթէնքի մէջ : Ասանըինը տարուան
որ եղաւ , լացաւ Ասկրատայ՝ իր վար-
ժապետին մահը : Այս թշուառու-
թիւններն ու խոռովութիւնները հաւա-
նականապէս եղան պատճառ , որ Պղա-
տոն ձանապարհորդութիւնները ըրաւ
դէպ 'ի Խտալիա , Աիկրենէ , Ագիպտոս .
և այն տեղերը կը քննէր կը հետազօ-
տէր թէ արգեօք իր հայրենեաց կա-
ռավարութենէն աւելի հաստատուն
կառավարութիւն մը կրնար գտնալ :
Ատքը , քառասուն տարուան , դէպ 'ի
Աիկիլիա ձանապարհորդեց Աշոնա լե-
ռը տեսնելու համար . հոն Դիտոնեսիոս
Աիրակուսացին ուզեց ծանօթանալ հե-
տը : Իայց Պղատոն զայրացընելով ըզ-
բռնաւորը , անարդ գերւոյ մը պէս
ծախուեցաւ . և ետքը ազատելով իր
գերութենէն՝ դարձաւ իր հայրենիքը ,
ուր ամեննեին քաղաքական գործոց մէջ
չէր մտնէր : Իր ձանապարհորդութիւն-
ներուն , և իր ընթերցմունքներուն մի-
ջոցով տեղեկանալով այլ և այլ փիլ-
սոփայական դրութեանց , ջանաց միա-
բաննելու զանոնք մէկմէկու հետ , և նոր
դրութիւն մը հնարեց . որուն վարդա-
պետութիւնները յայտնեց հետեւեալ
երկասիրութիւններով : Աշնէիդան , կամ
Յաղագս Սրբոյ , զոր մեր նախնիքը թարգ-
մանած են . Կրէտոն , կամ Պարտս Յաղ-
ացուոյ . Փերոն , կամ Յաղագս Հոգուոյ .
Առէբարայ Ջատոգութեանիւն կամ Պատառ
Խանի , նոյնպէս թարգմաննեալ 'ի նախ-
նեաց . Կրտիլոս , կամ Յաղագս Յատիո-
նեան անուանց . Օելէտէու , կամ Յաղագս
Գիտունեան . Իմաստան . Քաղաքագէտոն .
Պարմենիդէս , կամ Յաղագս Գաղագտորաց .
Փիլէբոս , կամ Հելլուսիրունիւն . Խրախ-
ճան , կամ Յաղագս Սիրոյ . Փերրոն , կամ
Յաղագս Գեղշեցին . Ալէբիտէտէս Ա , կամ
Յաղագս Բնունենեան Խարտոյ . Ալէբիտէտէ-
Բ , կամ Յաղագս Աղօնիշ . Հեղպարտոս ,
կամ Արծանսիրունիւն . Սիրոչ , կամ
Յաղագս Իմաստասիրունեան . Թէտագէս ,
կամ Յաղագս Իմաստասիրունեան . Քարմիդէս ,
կամ Յաղագս Բարեխանունենեան . Լարէս ,

կամ Յաղագս Քաջասորութեան . Ելուսիս , կամ Յաղագս Բարեկամութեան . Եւթիրեն , կամ Յաղագս Իմաստակութեանց . Պրոտագորաս , կամ Իմաստակ . Գորդիաս , կամ Հռետարութեան . Մբնոն , կամ Յաղագս Առաջինութեան . Հիպոդիաս Ած , կամ Յաղագս Գեղեցին . Հիպոդիաս Դուր , կամ Յաղագս Սրակոսութեան . Խոն , կամ Յաղագս Քերթողական Խանդի . Մենեսունուն . Կլոտոփան , կամ Յորդոր . Հասարակագետութեան , կամ Յաղագս Արդարոյ (՚ի 10 գիրս) . Տիմոս , կամ Յաղագս Բնութեան , որուն հին թարգմանութիւնն ունինք հայերէն . Կրիտիաս , կամ Յաղագս Առանդիան կը լուսոյ . Մինովս , կամ Յաղագս Օրէնի , թարգմանուած 'ի նախնեաց . Օրէնս (յ 12 գիրս) , թարգմանեալ նոյնպէս . և Եղինոմիս , կամ Յաղագս յօրէնսն :

Իր դրութեան ամէն մասերը պայծառ ըմբռնելու համար , նկատելու է զՊղատոն իբրև բնազանցախօս , իբրև քաղաքագէտ ու բարոյախօս , և իբրև բնաբան : Եւ ընթերցողին միտքը աստիճանաբար բարձրացընելու դիտմամբ , բնաբանութենէ կը սկսինք . ետքը կը խօսինք քաղաքագիտութեան վրայ , որուն մէջ կը պարունակուի նաև բարոյականը . և հուսկ ուրեմն կ'անցնինք գաղափարաց տեսութեան վրայ , որ Պղատոնի փիլսոփայութեան գերագոյն կէտն է :

Իրդարև Պղատոնի փիլսոփայութեան մէջ տիրողը՝ միտքիւնն է . ամէն բանէ առաջ ու ամէն բանի մէջ կարգ և ներդաշնակութիւն կը միտուէ ինքը , ինչպէս մարդկային հոգւոյն ու տիեզերաց մէջ , նոյնպէս քաղաքագիտութեան ու բարոյականի մէջ՝ զասոնք կը ջանայ գտնել , ըմբռնել ու բացարել . զանց կ'առնէ փոփոխական և դիւրանցիկ զանազանութիւնները , և հաստատուն ու անփոփխական իրաց վրայ կը սեեռէ իր մտադրութիւնը . Ե-

¹ Կարելի է թէ մեր հին մատենագիրը այս գըրուածքներէն մէկ ուրիշ քանի մըն ալ թարգմանած ըլլան , բայց ինչուան հիմա մըր գիտութեան հասածները նշանակածնիս միայն են :

ըւոյթներն աչքին բնաւ չեն երեար , և իրաց գոյացութիւնը միայն կը քննէ , և գոյացութեան սեփական տիպը՝ որ է միութիւն . ՚նոր համար զարմանք չէ որ ամերող գրուածք մը շարագրած ըլլայ 'ի վերլուծանել զայն և 'ի ցուցանել թէ ինչ է ամենայն գոյութեանց խորքը :

Դերագոյն միութիւնը , որ այն ինքն է ՚ստուած , գոյր յառաջ քան աշխարհքիս կարգաւորուիլն ու կազմուիլ . և որովհետեւ միութիւնն է բարութիւն , ՚ստուծոյ վրայ ոչինչ նախանձ կայ , և այս պատճառաւս է որ խառնաշփոթու անկարգ նիւթը կերպաւորեց . ուրեմն բարութիւնն է և ոչ հարկը՝ պատճառ տիեզերաց կարգին . և ասկից պէտք է հետևցընել՝ որ պատճառն առաջին ոգեկան է , որովհետեւ բարութիւնը սեփական է միայն ոգւոյ մը , որ զիտցաւ և ուզեց զբարին զոր գործեց :

՚ստուած կազմեց զաշխարհս գաղափարաց վրայ , որոնք յաւիտենական օրինակ են ամենայն գոյութեանց . և մէկ աշխարհք մը միայն արարչագործեց , որպէս զի աւելի կերպով մը նմանի իր նախատպին . թող զի , եթէ բազմաթիւ աշխարհքներ ըլլային , հարկաւորապէս ասոնք իրարմէ տարբեր պիտի ըլլային , և այն ատեն կարելի էր որ չհամաձայնէին իրարու հետ . և թէ որ իրարու հետ համաձայնէին , մի միայն աշխարհք մը կը կազմէին :

Ոյէպէտ և կը սքանչանայ մարդ այդ ամենապարզ ու ամենաշշմարիտ վարդապետութեան վրայ , սակայն հարկ է նշանակել նաև անոր թերութիւններն ու պակասորդ մասերը : ՚յն նախնական նիւթը՝ յաւիտենական որպէս զ՚ստուած և որպէս զգաղափարս , և նոյն այս գաղափարները որ գոն յինքեանա՝ որիշք կերպով մը . ՚ստուծոյ , այնպիսի բաժանում մը առաջ կը բերեն , զորշատ դժուարին է ըմբռնելն ու ընդունել . Եւ յիրաւի ինչպէս կընար գոլ այդ նախնական նիւթը՝ այն վիճակին մէջն ինչ որ հոս ցուցուած է : ՚նդհանուր իտառնակառութիւնն ու շփոթութիւ-

նը կրնան և իցէ տեսողութիւն մը ունենալ : Եւ գարձեալ՝ եթէ գաղափարք առանձին գոն , բնչպէս կարգաւորիչ ոգին կրնայ նկատել զանոնք և կազմել զաշխարհս այնպիսի նախատպի մը վըրայ , որ օտար է իրմէ : Այսաւսիկ հոս կը տեսնուի այդ ընդարձակ մոտածութեան թերութիւնը . աղէկ ճանցած էր Պղատոն թէ աշխարհքս , կամ այն բանն որ կը փոփոխի , չէր կրնար գոյանալ ինքնիրմէ , և թէ հարկաւոր էր անոր կարգաւորիչ մը . բայց չէ անդրագարձած որ նիւթը չէր կրնար գոլաւանց կազմուելու , և թէ արարիչ ոգի մը պէտք էր որ յօրիներ զաշխարհս այն կարգովն ու կենդանութեամբը , որն որ այսօրուան օրս կ'երեւայ վրան և միշտ պիտի երեւայ :

Որովհետեւ նախնական նիւթը կազմուած չէր , պէտք եղաւ որ Այսուած հոգի մը ստեղծէ՝ կարգ ու խորութիւն գնելու համար այդ զանգուածին մէջ , որ խառնիխուռան կը տարուքերէր : Այս նպատակիս համար , Այսուած՝ անբաժանական ու միշտ նոյն յինքեան էութենէ , և բաժանական ու մարմնաւոր էութենէ ձեացուց միջին էութիւն մը , որ երկուքին ալ բնութեանը հաղորդակից էր . այս ինքն է՝ ձեացուց կեանք կամ սկիզբն շարժման և զգացողութե : Խրացընէ՝ կեանքը բոլորովին թափուր չէ առաջնոյն կամ իմացականութեան բնութենէն , որովհետեւ իր իւրաքանչկը գործոցը մէջ նպատակի կը դիմէ որուն կը հասնի . բայց չունի , ինչպէս ոգին , իր գործոց պայծառ գիտակցութիւնը , և հետեւաբար ցիշեր իր տպաւորութեանցը վրայ . կենաց պաշտօնն է միացընել զնիւթն իմացականութեան հետ , փոփոխականն անփոփոխականին , վասն զի թէ մէկուն և թէ մէկալին հաղորդ է :

Խարը բաժնեց Այսուած այս խառնուրդը այնչափ մասն՝ որչափ որ պատշաճ էր , և այնպիսի կերպով՝ որ իւրաքանչիւր մասն կազմուած ըլլայ տիեզերական հոգւոյն տարրներովը , և այս ամէն մասերը միատեղ առած՝ իւրառութիւն մըն է : Այսկայն և այնպէս՝ որովհետեւ տարելքները կային յաւած քան վերկնից կազմութիւնը և կերպով մը իրենց յատուկ օրէնքներն ունեին , որ էր հարկը , ուստի կը տեսնուի որ աշխարհքս

այն թուական համեմատութիւններն ունենան , ինչ որ երաժշտական աստիշանաց ձայններն ունին :

Ա երջը այս ամէն մասերը դասաւորեց ըստ երկու շրջանակաց , որոնք զիւրար կը կտրեն . և ասով առաջ եկան հասարակածին ու խաւարման ծրին շարժմունքները : Այս ատեն բոլոր երկինքը աս շրջանակներուն մէկուն վրայ սկսաւ դառնալ , և արեն ու մոլորակները զարտուղեցան՝ հետեւելով միւս շրջանակին խոտորնակ ու հակառակ կերպով մը :

Այսպէս հոգին տարածուեցաւ մինչեւ երկնից ծայրերը , և իր վրայ դառնալով սկսաւ այն աստուածային շարժումը , որ ոչ երեք պիտի լմըննայ . և երբ տեսաւ Այսուած որ այդ կենդանին կանոնով կը շարժի՝ համաձայն իր նախատպին , խայտաց ուրախութեամբ , կամ լսաւ ևս , Պղատոն պէտք էր ըսել՝ թէ ետես Այսուած զի բարի էր , որպէս զի Այսուածոյ զգայունութե յուզմունք , և հետեւաբար՝ փոփոխութիւն չարտուի :

Եցր արել , լուսինն ու հինգ մոլորակները իրենց պարունակներուն վրայ սկսան դառնալ , ժամանակը ծնաւ , որ է շարժուն պատկեր յաւիտենականութեան . բայց երկիրս , որ կը հոլովի աշխարհքիս առանցիցը վրայ , աստուածոց մէջ երիցագոյնն է հնութեամբ , և է պահապան տուրնթեան և գիշերոյ :

Այսղերը , թէպէտ և իրենք ալ անմահ աստուածներ ըլլան , սակայն բոլորովին անեղծական չեն . բայց աստուածային կամքը պիտի կենան ու տեսեն : Պիտելու է հոս՝ տիեզերաց կարգաւորութեան ու գոյութեան մէջ ոգեկան միջնորդութիւնը . և թէպէտ ստեղծագործութիւնը զեռ՝ ի բուն ձեւն եկած ալ ըլլայ , ՚ի վերայ այսր ամենայնի ասիկայ անչափ յաւածադիմութիւն մըն է : Այսկայն և այնպէս՝ որովհետեւ տարելքները կային յաւած քան վերկնից կազմութիւնը և կերպով մը իրենց յատուկ օրէնքներն ունեին , որ էր հարկը , ուստի կը տեսնուի որ աշխարհքս

է արդիւնք հարկի և իմացականութեն։

Իմէն զգալի բաները, հուրը, օդը, ջուրն ու հողը, ոչ երբէք նոյն կը մնան, և չեն կրնար հաստատուն անուանակութիւն մը ունենալ. միայն իրենց արտադրութեան ընդունարանին, տեղոյն կամ նախնական նիւթոյն անուն մը կրնայ դրուիլ, թէպէտ և որոշ ծանօթութիւն մը կարելի չէ ստանալ անոնց վրայ։ Ի՞սկ նիւթը ոչ երբէք կը կորսընցընէ իր կարողութիւնը. կ'ընդունի զամենայն առարկայս, առանց երբէք անոնց ու և իցէ ձեւերն առնելու. միով բանիւ՝ ինքն է ընդհանուր հիմն ամէն գոյութեանց։ Ակայն անդրադառնալու է հոս, որ այդ նախնական նիւթը՝ վերացեալէ միայն և ոչ է գոյացութիւն իրաց. վասն զի ամէն բան գոյ իր նիւթովն ու ձեռվը, և ահա յայնմէ ձշմարիտ գոյացութիւնը, որ ունի նաև յինքեան իրեն գործունէութեան սկիզբը և որով անհատական իր մը կ'ըլլայ։

Ի՞սկ նախնական նիւթին մէջ տարրական մարմինները անդադար կ'եղծանէին ու կ'ոչնչանային, երբ Ի՞ստուածհանեց զանոնք և զանազանեց՝ ձեւ և թիւ տալով անոնց։

Կարծես թէ այդ չորս մարմինները իրարմէ կը ծնանին, բայց ասիկայ արտաքին երեսոյթ մըն է միայն. որովհետեւ ասոնք մարմին են, ուստի մակերևոյթներով կը վերջանան, որոնք ալ կը բաժանին եռանկիւններու. և ասեռանկիւնները մէկտեղ կը ձեւացընեն ուրիշ եռանկիւններ և քառակողմներ, որոնք ալ իրարու հետ միացած՝ կը ձեւացընեն ան հաստատուն մարմնոց մակարդակ անկիւնները, որոնցմէ կը բազադրուին չորս տարրական մարմինները։ Ի՞ս մարմիններէն երեքը կազմուած են անհաւասարակող եռանկիւնէ, և չորրորդը՝ հաւասարասրուն եռանկիւնէ. այս ինքն, հուրը կանոնաւոր քառանստի ձեւ ունի, որուն արտաքին երեսը կը բազադրուի չորս հաւասարակող եռանկիւններէ, որոնց իւրաքանչիւրը կրնայ բաժնութիւնի վեց անհաւասարակող եռան-

կիւններ. օդը ութանստի ձեւ ունի, ուրուն ութը երեսները հաւասարակող եռանկիւններ են, ասոնք ալ նոյն կերպով կը բաժնուին. ջուրը քսանանստի ձեւ ունի, որ քսան հաւասարակող եռանկիւնի խարիսխներ կը ներկայացընէ, ասոնք ալ հետեւաբար վելոյիշեալ բաժանմունքներն ունին. վերջապէս՝ հողը խորանարդի ձեւ ունի, որուն երեսներն են վեց հաւասար քառակուսիներ, և ասոնց իւրաքանչիւրը կրնայ վերածուիլ չորս հաւասարասրուն եռանկիւններու։

Հրոյն հիւլէները այսպիսի բուրգերէ ձեւացած են, որ ամենէն աւելի սայրասուր, ամենէն աւելի շարժուն, ամենէն աւելի թեթև ու ամենէն աւելի պղտիկ են. իսկ միւս տարրեց հիւլէները համեմատաբար են. սակայն կայունութեան կողմանէ առաջին տեղին ունի հողը։ Իւրաւ թէպէտ հողը կը ծախուի հուրէն, սակայն ոչ երբէք կրնայ փոխակերպուիլ ուրիշ տեսակ տարրական մարմնոյ մը. վասն զի հաւասարասրուն եռանկիւններէ ձեւացած խարիսխը չկրնար փոխուիլ ուրիշ ուրիշ որ և իցէ անհաւասարակող եռանկիւնի խարիսխի մը։ Ի՞նդ հակառակն՝ ջուրը, որ քսան եռանկիւնի խարիսխներ ունի, կրնայ վերածուիլ երկու ութանստի ու բուրգի մը. ասով կը ծագին երկու հիւլէ օդոյ և մէկ հիւլէ հրոյ։ Լոյնպէս ութանստը կը ընայ վերածուիլ երկու բուրգի, որով օդոյ հիւլէ մը կը փոխակերպուի հրոյ երկու հիւլէներու։

Ի՞ոլոր այս տարրաբազադրութիւնները կը գործին հատուածոյ սայրասուր ծայրերովն ու հաստատուն անկեանց գագաթներովը. և նախնական նիւթոյն տատանումն է որ առաջ կը բերէ հիւլէից բազմումը, և անոնց բաժանումն ու նոր ձեռվ մը դարձեալ միաւրիլը կը պատճառէ։

Երբոր ընդունելի սեպուի նախնական նիւթը, որ միշտ նոյն է և էապէս նոյն, և միայն ու անդադար բազմութիւն ձեւերու կ'առնէ, բնական է որ բոլոր փոխակերպութիւնները ձեւականութեամբ պէտք է մեկնել. բայց որով

հետեւ նիւթը տարբեր յատկութիւն. ներ ունի, և թէ հրոյն գործողութիւնը, օրինակի համար, ջրոյն գործողութեանը հետ նոյն չէ, պէտք է նաև նկատել յիւրաքանչիւր հիւլէս տարբեր սկիզբ մը գործողութեան, ուսկից կը ծնանին այն ամէն շարժմունքներն ու այն ամէն ձեւը, և այս կերպով միայն կ'ըմբռնուի այն ընդդիմութիւնն որ կը գտնուի շատ տեսակներու մէջ։ Ո'արմնոց բնութեան վրայ ըրած անդրադարձութիւննիս թերևս շատ հարկաւոր բան մը չսեպուի. բայց գիտնալու է որ եթէ Պղատոնի տեսութիւնը կենդանի ու ընկերական մարմնոց յարմարցուելու ըլլայ, կը վերցընէ մարդուս վրայէն իր անհատականութիւնը ու ընկերութեան տիեզերական գործողութեանը մէջ կ'ընկղմէ զայն, ինչպէս որ հիւլէներուն շարժմունքները ընկըդմուած են նախնական նիւթոյն ընդհանուր շարժմանը մէջ։

Ի՞այց ինչէն է որ մարմինք իրենց փոխադարձ բաղխմունքներով վերջ չեն տուած իրենց շարժմանցը ու չեն դադարած անթերի անշարժականութեան մը մէջ։ Պղատձառն այն է, որ տիեզերաց շրջապատը բոլորչի ըլլալով և միշտ յինքեան կեղրոնանալու ձկուելով, ըզմարմիններն իրարու դէմկը սեղմէ, ամենւին դատարկ միջոց չթողուր և կը մղէ զիոքրկագոյն մարմինս մեծագոյն մարմնոց անջրպետութեանց մէջ, որոնք այս պատճառաւաւ կը չեղին ու իրենք ալ ուրիշ մարմիններ կը ձնչեն. ահա այս կերպով է որ շարժմունքը կը հաղորդուի ու կը մշտնջենաւորէ տիեզերաց մէջ։

Դարձեալ այս բոլորաձե մղմամբ կը մեկնէ Պղատոն մարմնոց կծկութիւնը. և յիրաւի՛ ջերմութիւնը մարմնէն որ կ'ելլէ, դատարկութիւն կը պատճառէ անոր մէջ, և որովհետեւ դատարկութիւնն անհարին բան է, ջերմութիւնը կը տեղափոխէ զշրջակայ օդը, որն որ կը ջանայ մարմնոյն մէջ թափանցել ու կը կծկէ զայն։ Ո'արմնոց ընդլայնումն ու լուծականութիւնը կը բա-

ցատրուի այն կարողութեամբն որ ունին նուրբ մարմինները աւելի մեծ մարմնոց խտրոցներուն մէջ սողոսկելու։

Որովհետեւ աշխարհքս գնտական ձևունի, ուղիղ խօսելով՝ ոչ բարձրութիւն կայ և ոչ խորութիւն։ յւ ծանրութիւնը առաջ կու գայ նման մարմնոց զիրարձգելէն. ասանկով երկրագունսս ձգողութեան կեղրոն մըն է ան ծանր մարմնոց, որոնք իրմէ կը զատուին. երկրիս հուրը կը ձգուի այն հրային գոյացութենէն, որ ինչուան տիեզերաց ծայրերը կը տարածուի. օգը կը բարձրանայ դէպ 'ի այն տեղերը, ուր կը կենայ այդ տարրը. ջուրը կը ձգուի ծովերէն, որոնք երկրիս խոռոշները կը լեցընեն։ Դանրութիւնն է ուրեմն մարմնոց մը բերումը դէպ 'ի նոյն բնութեամբ մարմնոց մը, և այն զօրութիւնը՝ որով մարմին մը կը բերի դէպ 'ի իր նմանին՝ համեմատական է զանգուածոյն. բայց Պղատոն չգիտցաւ որ այդ զօրութիւնը փոխադարձ համեմատական է հեռաւորութեանց քառակուսւոյն։

Ծսկէ կրնայ հետեւցուիլ որ Պղատոն տիեզերաց մէջ չորս զանազան գաւառներ կ'ընդունէր, ուր կ'երթան մարմնոց չորս տեսակները։ Հողը, որ է 'ի կեղրոն աշխարհիս, կը ձգէ նոյն բնութեամբ մարմինները. հուրը, որ աշխարհիս ծայրերն է, կը ձգէ հրային գոյացութիւնները. և օգոյ ու ջրոյ գաւառները հաստատուած են առջի երկուքին մէջտեղը, մէկը՝ աւելի հրոյն մօտ, միւսը՝ աւելի հողոյն։

Ծսկնք են պղատոնական բնաբանութեան գլխաւոր սկզբունքները, և յայտնի կը տեսնուի՝ թէ ասոնք չորսի կը վերածուին, որ են. փոխակերպութիւն հիւլէից, տարրական մարմնոց չորս զանազան գաւառները, ձգողութիւն նմանեաց, և բոլորաձե մղումն կամ ժխտումն դատարկութեան։

Կը շարունակուի։